



Տարեկան դիմել 140 զ՝ 2
Վեցամսեայ " 75
Եռամսեայ " 40
Մէկ ծանուցումը տողին 3 զրուսուշ է :
Ստորագրութիւնները կանխիկ են :
Ստորագրութիւնները ամեն ամսոյն 1 ին
և 16 ին կը սկսին :

Գուրու երթալիս լրագրներուն ծածրու
ծախքը առնողին վրայ է :
Լրագրոյս վերաբերեալ նամակ կամ որ
և էրէ գրութիւն, խմբագրին պիտի
ուղղուի : և ասոնց ծածրուն ծախ-
քը խրկողին վրայ է :

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԿԱՅՏԵՆԴՆՈՒՊՈՒՄ 24 ՄԱՐՏ

Եւրոպային եկած վերջին լուրերը կէս մը խաղաղական եւ կէս մ'ալ պատերազմական են : Միջին Իտալիոյ եւ Սափոյի խնդիրները լուծվածի պէս են . բայց միւս կողմանէ տէրութեանց ըրած զեւտուարական զգուշութիւններովը պատերազմի կասկածներն ալ աւելի զօրացած են : Եւս լուրերուն նայելով, Իտալական զքսութեանց եւ Ռոմանիայի գաւառներուն Սարոնիայի հետ միանալուն գործը կարգի գրվել է : Սափոյի ու Միսայի կոմսութեան Վաղղիոյ հետ միանալուն գործն ալ թէ եւ տէրութեանց հաւանութիւնը չէ ստացած, այսու ամենայնիւ ընդդիմութիւն ալ գտնելիք չունի անոնց կողմէն : Գլխաւորապէս Միզղիոյ ու Բրուսիոյ կառավարութիւնները որ ամենէն աւելի այս բանին դէմ էին, իրարու հետ խորհրդակցելով որոշեր են որ ոչ բողոք ընեն եւ ոչ հաւանութիւն տան :

Յիշեալ տէրութեանց այս որոշմանը պատճառ կը համարվի Սարոնիայի կառավարութեան ըրած յայտարարութիւնը թէ, երբ որ Սափոյի ու Միսայի կոմսութեան բնակիչները Վաղղիոյ հետ միանալու բաղձանք ունենան, ինքը դէմ կենայիք չունի, եւ իր յօժար կամքովը նոյն երկիրները Վաղղիոյ կը թողու : Եւս յայտարարութեան վրայ միւս տէրութիւններն իրաւունք չեն ունենար միջնորդութիւն ընելու եւ գործին կատարման արգելք ըլլալու : Եսանկով Վաղղիոյ կառավարութիւնն ալ չպարտաւորի կրնան միւս տէրութեանց խորհուրդ հարցունելու ինչպէս որ առաջ խոստացեր էր :

Եսկէց զատ, կըսի թէ Վ. Նարոնիոյ կայսրը նամակ մը գրելով ուղղակի Միզղիոյ թագուհւոյն, եւ Սափոյի ու Միսայի կոմսութեան երկիրները Վաղղիոյ հետ միացնելուն պատճառները հասկընդելով, ապահովուցեր է Միզղիոյ կառավարութիւնը թէ Վաղղիա միայն չունի ամենեւին իր սահմանները Ռէն գետին կողմէն ալ ընդարձակելու, ինչպէս որ կասկած կըլլայի :

Սափոյի երկիրը Վաղղիոյ հետ միանալուն դէմ եզոզ տէրութիւններէն մէկն ալ Օւիցցերիայի տէրութիւնն է : Եւս տէրութեան ընդդիմութիւն ընելուն պատճառը սակ որ Սափոյի երկրին մէկ մասը որ Օւիցցերիայի սահմանակից է 1815 ին զաշխարհութեամբ ըրչեղք հրատարակված է նոյն իսկ Օւիցցերիայի դաւառներուն հետ : Հիմն Սափոյի նոյն չեղք մասն ալ Վաղղիոյ ձեռքն անցնելովը 1815 ին զաշխարհութեամբ տէրութեան մէկ պայմանը եւ հետեւաբար Օւիցցերիայի կառավարութիւնը բողոքոյ ծանուցողիւնը իրկեց բոլոր մեծ տէրութիւններուն :

Իսկ Միջին Իտալիայի դաւառաց Սարոնիայի հետ միանալու խնդրոյն գալով, Սարոնիայի կառավարութիւնը հաճութիւն տուեր է որ Ռոմանիայի երկիրը զատ կառավարութիւն մը ունենայ Սարոնիայի թագաւորին զերազոյն իշխանութեանը ներքեւ : Ռոմանիայի դաւառներն ալ Սարոնիայի հետ պիտի միանան, բայց Սարոնիայի թագաւորը խօսք կուայ Պապին անձնանուէր ըլլալու եւ անոր զերազոյն իշխանութիւնը յարգելու :

Եւս մտք են հետեւեալ պատասխանները, որ Սարոնիայի թագաւորը տուաւ Ռոմանիային ու Ռոմանիային խրկված պատգամաւորներուն :
« Կրնողներմ ըսաւ, ազգային կամաց այս ընդհանուր եւ ինքնայոժար յայտարարութիւնը, եւ այսու հետեւ վառք կը համարիմ զանոնք իմ ժողովուրդներս կոչել :
« Իմ հին դաւառներուս հետ միացնելով ու հաւասարելով ոչ միայն Սոփիայի ու Բարմայի գրքութիւնները, այլ եւ Ռոմանիայի գաւառները որ արդէն իրենք իրենց զատվեր էին պապական կառավարութիւնէն, եկեղեցւոյ զիւղոյն ունեցած ջերմեռանդ անձնաներութիւնէն եւ չպիտի կենամ : Պատարաստ եմ Պապին գերազոյն պաշտամանը հարկաւոր եղած անկախութիւնը պաշտպանելու, անոր արքունեաց շքեղութեանը նպատակելու եւ անոր զիրազոյն իշխանութիւնը մեծարելու : Խորհրդարանը Միջին Իտալիոյ երեսփոխաններն ալ իր մէջն առնելով, այս նոր թագաւորութեան բարօրութիւնը ազատութիւնն ու անկախութիւնը պիտի ապահովընէ : »

« Թոքսանայի պատգամաւորին ալ հետեւեալ պատասխանը տուաւ :
« Կրնողներմ Ռոմանիացւոց քուէն, որ Ռոմանիայի ժողովրդեան ընտիր անձինքներէն կազմված ժողովին ձեռք յայտնըվելէն ետեւ, հիմա ալ ընդհանուր ժողովրդեան համաձայն հաւանութեամբ ըլլ կը հաստատվի :
« Թոքսանայի իր բաղը Սարոնիայի հետ կապելով իր փառաւոր աւանդութիւններէն չհրաժարիր, այլ զանոնք կը շարունակէ եւ մանաւանդ կառնելուն Իտալիայի միւս պետութեանց փառաւոր

ուանդութիւններուն հետ միացնելով : Խորհրդարանը որուն մէջ Ռոմանիայի երեսփոխանները Սոփիայի, Բարմայի եւ Ռոմանիայի երեսփոխաններուն հետ պիտի նստին՝ օրէնքները ազատութեան բեղմնաւոր սկզբանը պիտի համաձայնեցնեն : Եւս կերպով, Ռոմանիա ինքնիշխան կառավարութեան մը բարեբը պիտի վայելէ՝ առանց տկարացնելու զօրութեան եւ կամաց միութիւնը՝ որմէ կախում ունի զլիաւորապէս հայրենեաց բարօրութիւնն ու անկախութիւնը : »

Եւս ատենարանութիւններէն ետեւ թագաւորն ստորագրեց Ռոմանիայի Ռոմանիայի եւ միւս զքսութեանց Սարոնիայի հետ միանալուն հրովարտակը :

Սարոնիայի թագաւորին այս յայտարարութիւններուն վրայ՝ ալ բնաւ տարակոյտ չմար Միջին Իտալիոյ գործը ընցած ըլլալուն, թէ եւ Հռոմի Պապը կը զիմանայ եւ անդադար կը բողոքէ Ռոմանիայի դաւառները Սարոնիայի հետ միանալուն դէմ : Կը մնայ միայն զուշակել եւ այս է շատերուն մտածութեան եւ կառնածիւնի իրաւ խնդիրը, թէ Սարոնիայի գործալը Ռոմանիայի դաւառներուն մէջ երեւցած ժամանակը, Միզղիոյ ու Բրուսիոյ ժողովուրդներն հանդարտ պիտի կենան, ոտք պիտի չըլլեն, ու Պապական կառավարութիւնը կործանելով անոնք ալ Սարոնիայի հետ միանալ պիտի չուզեն :

Կամանակս Վարօլի թագաւորութեան մէջ ալ մեծ զբոգութիւն ըլլալով, կը վախցըվի որ Սարոնիայի գործերը Ռոմանիա մտնելուն պէս Վարօլի մէջ ալ ապստամբութիւն կըլլէ, որուն հետեւանքը կըլլայ բոլոր Իտալիայի միութիւնը Սարոնիայի թագաւորին իշխանութեանը ներքեւ :

Եւս ժամանակը բնականաբար Վեներիկ հանդարտ չկենար, եւ ասանկով նորէն Եւրոպիոյ ու Սարոնիայի տէրութիւնները դէմք դէմ կուզան եւ պատերազմը նորէն կը բողոքի : Եւս հաւանական անցքերուն առջեւ Վաղղիա ալ կրնայ լոյ հանդիսատես ըլլալ եւ կամայ ակամայ կու ին մասնակից չըլլալ :

Եւս ասոնք են խոսքական խնդրոյն ներկայ լուծումէն կասկածված հետեւանքները՝ որ ինչպէս յայտնի կը տեսնըվի՝ Եւրոպայի մէջ պատերազմ յարուցանելու պատճառներ են, եւ սրտերն անհանգստութեան մէջ կը ձգեն :

Երբէն Միզղիոյ կառավարութիւնը նախատեսութիւն ընելով նաւախու մը մը խրկած է Միկիլիայի ծովերը, եւ այս ալ բարին նշան մը չէ Վարօլի տէրութեան համար : Սալայն, ինչպէս վերը ըսինք, ասոնք հաւանականութիւններ են, որոնց կատարուածը ապագային միայն ծանօթ է, եւ որոնց արոց աստ՝ Եւրոպայի մեծ տէրութեանց քաղաքականութեան պիտի նկատուի : Եւս ասոնք են խոսքական խնդրոյն ներկայ լուծումէն կասկածված հետեւանքները՝ որ ինչպէս յայտնի կը տեսնըվի՝ Եւրոպայի մէջ պատերազմ յարուցանելու պատճառներ են, եւ սրտերն անհանգստութեան մէջ կը ձգեն :

Եւս ասոնք են խոսքական խնդրոյն ներկայ լուծումէն կասկածված հետեւանքները՝ որ ինչպէս յայտնի կը տեսնըվի՝ Եւրոպայի մէջ պատերազմ յարուցանելու պատճառներ են, եւ սրտերն անհանգստութեան մէջ կը ձգեն :

Վաղղիական լրագիր մը կը ծանուցանէ թէ Հռոմի Պապը իմացուցի է Վարօլիոն կայսր որ ինքը Վարօլի թագաւորին հետ խորհրդակցելով՝ Հռոմի երկիրներուն մէջ սիկիլիացի զօրաց զունդեր պահապան զնելու որոշում ըրեր է . ուստի կաղաչէ Վարօլիոն կայսր որ Վաղղիական զօրքերը Հռոմէն հանէ :

Կայսրն առանց ընդդիմութիւն ընելու՝ ծանուցեր է Պապին թէ ինքը որոշած է Վաղղիական զօրքերը Լոպարտիայէն ու Հռոմէն միադամայն ետ քան շել, եւ արգէն պէտք եղած հրամանները տուած է ասոր համար : Բայց կուզէ որ Եւստրիոյ կառավարութիւնը կանխաւ խօսք ապ Սարոնիայի հետ պատերազմ չբանալու : Ուստի հիմա ասոր վրայօք բանակցութիւններ կըլան Վաղղիոյ ու Եւստրիոյ կառավարութեանց մէջ :

Ուրիշ լրագիրներն ալ այս լուրերուն հաստատութիւն տալով կառնելուն թէ Եւստրիոյ կառավարութիւնը իմացուցի է Վաղղիոյ կառավարութեան թէ ինքը միտք չունի պատերազմը նորէն բողոքելու . բայց թէ որ Սարոնիայի զբոգութիւնը Եւստրիոյ կառավարութիւնը կը խնդրէ Վեներիկի մէջ ապստամբութիւն մը ելլէ, այն ժամանակը չկրնար արգէն զոցել, եւ պատրաստ է ամենայն զօրութեամբ նոյն երկիրը պաշտպանելու :

Վաղղիական Բարօլի լրագիրը կը ծանուցանէ թէ Սարոնիայի զօրքերն սկսեր են Սափոյէն քաշվիլ, եւ Լոպարտիայի Վաղղիական բանակին զօրաց գունդեր կը թան յիշեալ երկիրը զբաւելու :

Ուրիշ Վաղղիական լրագիր մ'ալ լուր կուտայ թէ Վաղղիայէն ինքնակամ քաղաքականութիւնը նուիրել ու գեր է Պապին, եւ Հռոմի տէրութեան պատերազմական գործոց վերապետութիւնն ու պապական զօրաց հրամատարութիւնն իր վրայ առնելու խօսք տուեր է :

Յիշեալ լրագիրը կառնելուն թէ այս լուրը եթէ ստոյգ է նէ, պապին զեւտուարական զօրութիւնը ասկէց աւելի հանձարեղ ու քաջ անձի մը ձեռք չըկրնար անցնիլ :

Վաղղիական Միզղիոյ լրագիրը մարտ 13/25 թուով կը ծանուցանէ թէ Սա

ԱԶԳԱՅԻՆ

Ազգային կառավարութեան եւ ընդհանրապէս բոլոր ազգային գործոց եւ հաստատութեանց անբարեկարգ վիճակը կարգի դնելու եւ ազգիս անդորրութիւնն ու բարոյական զարգացումը հաստատուն հիմանց վրայ դնելու միակ միջոց, յոյս եւ ապաւեն ազգային կանոնադրութիւնը ձանձրեցնելով, երբոր ամեն մարդ անհատներ որոշումներ պատրաստութեանն ու քիչ օրէն գործադրութեանը կապակեր, յանկարծ ուրիշ խնդիր մը երևան կըլու ընդդէմ ամենայն անկալութեան, խնդիր մը՝ որ ազգիս խաղաղութիւնն աւերելու եւ ժամանակ մը ի վեր դադրած ցաւալի երկպառակութիւնները նորոգելու վասնէ կ'ապաւնայ թէ որ խոհեմութեան արդարութեան անկեղծ ազգասիրութեան եւ քրիստոնէական միտքանութեան բարերար հոգին ամենուն սիրտը չբռնէ, եւ ազգին իրաւունքն ու ճշմարիտ օգուտը անձնական կրկն հակառակութեան ու տանելութեան զոհ ըլլայ:

Ազգին մէկ մասը՝ Սրբազան Պատրիարքին գոհ չըլլալով կամ անոր փոխվիւր ազգին օգտակար համարելով, անցեալ հինգրորդի օրը ժողով կըլլայ Մեծ-Նոր խանը, ուր ներկայ կը գրանդվին երեսունի չափ պատուաւոր անձինք: Ան Սրբազան Պատրիարքը փոխելու խնդիրը կառավարիկն: Աստիճակաւ յարգելիներէն ուսանք՝ որոց թիւը տասնի չափ կը հասնին, Սրբազան Պատրիարքը փոխելու օրինակ որ պատճառ մը չեն տեսներ. բայց թէ որ ազգին ընդհանրութեան կամքն այնպէս է նէ, իրենք ալ ազգին կամքը յարգելու պարտաւոր ըլլալին կը յայտնեն: Այլ ջապակէ մեծազոյն մասին հաւանութեամբ Ս. Պատրիարքին փոխվիւր վճարվելով, կառավարիկը զանազան անձանց որ կը թան Ս. Պատրիարքին հրաժարական խնդրեն, բայց մէկն ալ յանձնառու չըլլար: Ասանկով ժողովը կը ջրուի եւ հրաժարական խնդրելու դործը հետեւեալ օրուան կը մնայ:

Այս որոշման լուրը նոյն օրը ստանալով, իրիկունք եւ հետեւեալ ատուն պատուաւոր անձինք ամենապատիւ Ս. Պատրիարքին կը թան ու եղևութիւնը ծանուցանելով կ'իմացնեն որ Պատրիարքական փոփոխութեան համար ազգային ընդհանուր ժողով ըլլալ եւ օրինակ որ կըրպով ազգին լուրութեան կամքն իմանալ հարկ ըլլալով, թէ որ առանց ազգին զիտութեանը Մեծ-Նոր խանին մէջ գումարված ժողովին կողմանէ իր հրաժարականը խնդրելու եւ ինքն ալ տայ, ազգին իրաւունքը սպիտակ առած, եւ ներքեւէն ծագելը իր ուղղութեանց պատասխանատու կըլլայ:

Այս ազգարարութիւնները Ս. Պատրիարքին ըլլալին ետեւ, ուրբաթ օրը Մեծ Նոր խանի ժողովին կողմանէ քանի մը պատուաւոր անձինք Պատրիարքարան կը թան եւ ժողովին որոշումը Ս. Պատրիարքին կը ծանուցանեն: Այսին Սրբազանութիւնը գոհութեամբ կընդունի իրեն եղած առաջարկութիւնը, բայց միանգամայն կ'ազատարարութիւններն ալ միտքը բերելով, ազգին մէջ խռովութեան ու երկպառակութեան պատճառ չըլլալու համար իր հրաժարականը կամովին Ք. Պառք իրիկունք

որոշում կընէ եւ այնպէս պատասխան կուտայ գաղտնիներուն: Ս. Պատրիարքին այս որոշումը մեծ խոհեմութեամբ կ'ընդունի իր թուի մեղ. վասն զի հետեւեալ օրերն ալ մայրաքաղաքին զանազան թաղերուն ժողովոցը կողմանէ բաղձալիւ պատուաւոր անձինք պատուաւոր երթարով իրեն խնդրեր են որ հրաժարական չտայ:

Ասանկով, խնդիրը հիմա Ս. Պատրիարքը հրաժարական տայ ու չտային մէջ տեղը մնացած է:

Ըստ մեր կարծեաց, երկու զլիսաւոր կէտ կայ զիտելիք այս դժուար խնդրոյն մէջ, որոնք պարզ կը համարին կուտարեալ անկողմնասիրութեամբ բարեօր ազգայնաց ու շարունակելու յանձնել:

Առաջին պէտք է զիտաւ, որ մեր ազգային գործերուն անկարգութեան պատճառը Պատրիարքները չեն: Ազգը ժողովուրդն ունի, հարեւորական ու քաղաքական, որոց Պատրիարքն է նախագահը, բայց ազգային ամեն գործոց վրայ խորհուրդ որոշում եւ անօրինակութիւն ընելու իշխանութիւնը ժողովներուն ըլլալով, պատասխանատուութիւնն ալ անոնց վրայ կ'ընկայ: Աստիճակաւ որ ազգին գործերն անկանոն վիճակի մէջ են, պէտք է որ ազգը կարգ կանոն հաստատէ եւ նոյն կանոնաց դործադրութիւնը պահանջէ ժողովներէն ու Ս. Պատրիարքէն: Արեւմտեաց քանի որ կարգ կանոն չկայ, քանի որ ազգային գործոց կառավարութիւնը Ս. Պատրիարքէն աւելի ժողովներուն ձեռքն է, պարզ դատողութիւնն անգամ կը ցուցնէ, որ ազգին բարեկարգութեան առաջին եւ վերջին միջոցը չի թէ ասանկ տարին անգամ մը Պատրիարքը փոխելու ելլելով ազգը տակն ի վերայ ընելն է, այլ ազգային կանոնադրութիւն մը ունենալ եւ անոր դործադրութեանը հսկելն է:

Այս միջոցն արդէն ազգը ձանձրած ընդունած եւ պատրաստութիւնն ալ յանձնարարական ժողով մը յանձնած ըլլալով, այս օրերս Պատրիարքի փոփոխութեան ձեռք զարնելու ոչ պատճառ կը տեսնուի, ոչ պէտք, ոչ ալ ազգին օգտակար ըլլալը նպատակ մը: Ինչհակառակն Ս. Պատրիարքն իւր գահակարութեան առջին օրէն ազգային գործոց բարեկարգութեանը համար կանոնադրութեան մը պէտքը զգացած, եւ այս օրերս պատրաստուլով կանոնադրութեան ալ ժամ առաջ լինալուն եւ ի գործ դրվելուն մեծ բազմանք ու փոյթ-ցուցած ըլլալով, այս միջոցին զանկա փոխելու ելլելը կերպ կերպ կարծիքներու եւ խորհրդածութեանց առթիւ ստուած է շնտերուն:

Արեւմտեաց անհարկ ժխտել որ հիմա հիմա պէտք կը զարգային կանոնադրութեան լինալուն ու գործադրվելուն էր: Թէ որ դործադրութեան սկսելն ետեւ՝ նոյն կանոններուն հակառակ ընթացք մը կամ անկարգութիւն մը տեսնուի ազգային գործոց մէջ, այն ժամանակը ազգին օգուտը պատիւն ու իրաւունքը կը պահանջէր անկարգութեան պատճառը վերցնել, թէ որ Պատրիարքն է նէ փոխելով, թէ որ ժողովն է նէ լուծելով, եւ թէ որ ուրիշ ազգային պաշտօնատար մ'է նէ պաշտօնէն հանելով:

Երկրորդ, թէ որ ներկայ Ս. Պատրիարքն այս օրերս փոխելու ստիպող պատճառ մ'նայ գտնուի, նախ Քրիստո-

նէական սուրբ կրօնին եւ այս սրբազան օրերուն պատիւը կը պահանջէր՝ զոնէ Օսական ետեւ ձգել, որ կրօնասէր եւ բարեպաշտ անձանց ալ զայնպէս լուրջութեան առթիւ չըլլար, եւ երկրորդ տարածայնութեանց առթիւ չըլլալու եւ գործը զի լուրջութեամբ իր հանելու համար, պէտք էր ազգին ընդհանրութեան իրաւունքը յարգել, որ եւրոպայի ժողովոց հետ խորհրդակցելով կանոնաւոր ընդհանուր ժողով գումարել, եւ մեծազոյն մասին կամքն ու հաւանութիւնը խնդրել: Թէ որ ընդհանուր ժողովը Ս. Պատրիարքին փոխվիւր պատշաճ դատելու ու հրաժարականիւնը որոշում ընէր, այն ժամանակ կը մէկն ալ իրաւունք չէր կրնար ունենալ եւ չէր համարձակիր Ս. Պատրիարքն ստիպելու որ հրաժարական չտայ, եւ անալ ընտանաւոր ազգին ընդհանրութեան օրինակ որ կըրպով յայտնուած կամքն իմանալով՝ անմիջապէս եւ անկասկած իւր հրաժարականը կուտար եւ գործը խաղաղութեամբ կը լինար:

Ի՞նչպէս պարտաւոր այս օրինակ որ կըրպը չպահանջուի եւ ազգին ընդհանրութեան իրաւունքն ըստ արժանեղն շնորհաւորութեան անհրաժեշտութեան արգելու, ինչպէս ուրիշ կերպարանք առաւ, երկպառակութեան առթիւ երաւ: Այս ցաւալի վիճակին դարմանը ինչպէս վերը ըսինք խոհեմութեան արգելութեան, անկեղծ ազգասիրութեան եւ քրիստոնէական միտքանութեան հոգին միայն կրնայ ըլլալ. ուստի սրտանց կը փափաքենք որ այս փրկաւէտ հոգին ամենուն սրտին մէջ ախրելով ազգային նաւը երկպառակութեան մըրկայոյղ ալիքներուն մէջէն անվանող ազատէ եւ խաղաղութեան սիրտը ու բարեկարգութեան ցանկալի եւաւահանդիսար հասցունէ:

Թիւն-Պարահարսէն լուր կուտան մեզ, թէ տեղոյն հայազգի բընակչաց երեւելիներէն Մահտեսի Սարգիս աղան Մահտեսի Եսայեան հայրենասիրական վեմախոհ ուղով իւր սեպհական ստացուածքէն մեծ մաս մը ազգին նուիրելու նոյն ստակով հայկապ շէնք մը կառուցելու է, որուն մէկ մասը երեք հարիւր ազնիւ տղայք պարունակելու մեծութեամբ դպրոց մը ըրեր է, միւս մասն ալ տասն անհակով հիւրանոց մը ըրեր է աղքատ զանգուտները պատնայարելու համար: Այս մեծ շէնքին տակն ալ միտքանոցներ (մաղաղա) շէնքեր ազնիւաց եւ հիւրանոցին եկամուտ ըլլալու համար: Այսպիսի սասուածահամայն եւ անմահ յիշատակի արժանի բարերարութիւն մը ամեն գովեստներէ վեր ըլլալով՝ կը փափաքենք որ շատ հետեւողներ ունենայ ազգիս հարուստներուն մէջ:

Միջեալ շարժու Պառլ-գումիուի դուրը կը զարմարեցնէ Սուրբ Պողոսեան զուրոյցին տարեկան քննութիւնը կատարվելով, ներկայ գտնվող արժանապարգ ուսումնական մը հետեւեալ նամակը կը զրէ մեզ:

Արժանապարգ Եմբաղի Մարտի պատուական լուրով:

Այնչեալ շարժու մէջ հեղաշարժի եւ ուրբաթ օրերը Պառլ-Պառլիուի գործ Սուրբ Պողոսեան զուրոյցի աշակերտաց եւ աշակերտուհեաց ուսման տարեկան քննութիւնը կատարեցաւ առանձնական հարցաթուղթիւ այլ եւ այլ գրաստաց ուրիշ զուրոյցաց եւ այլը ուսումնական անձանց եկեղեցականաց եւ աշխարհականաց ուր ներկայ գտնուելու բարեխոսութիւնը ունենա-

լով, յազգասիրական պարտոց շարժեալ կը փոխվում նկարագրել Չեր արժանապատուութեանը յիշեալ քննութիւնները: Ստանդարտն է Վերստեանական փարգապետութիւն, Նոյնի Վերստեանութիւն, Պարտաստութիւն, Ազգային պատմութիւն, Պարզեղբերն եւ Տաճիկներն լեզուադիտութիւն, Թուրքիտութիւն, Աշխարհագրութիւն, Վայելագրութիւն, Եւրոպեական երաժշտութիւն: Աշակերտք եւ աշակերտուհիք իւրաքանչիւր ըստ իրում հասակի եւ կարողութեան քաջութեամբ պատասխանեցին քննիչներուն հարցմանը, եւ ամենէն ալ հաճութեան եւ գոհունակութեան ստորագրութիւններ ընդունեցին: Այն շարժութեան կիրակի օրը Սուրբ Նիկիեցի Տաճարին մէջ՝ ուր հասարակած էին բազմաթիւ ժողովուրդ՝ արք եւ կանայք, կատարեցաւ պարզեղբերութեան հանդէպ ուղարկեց: Յիշեալ ուսումնականներուն մէջ հարձեւոր յամառօտիւ քննուեցան աշակերտք եւ աշակերտուհիք եւ նոյն գոհունակութիւնը ընդունեցին՝ այն բաղձալի հարիւրականներէն. ու երբ այն մատարեալ մանկանց քաղցրածայն երգերը կը հնչեցունեն Ս. Տաճարը, նոյն միջոցին սիրտն անսկզբ պարզեղբերութեան հանդէպ՝ հարգանքներ աշակերտի յառաջող իմութեան առիճանին համեմատ ոմանց արժանի էր եւ ոմանց ունեցած խաչ մըցանակ տրուելով նոյն կէտին Մեղրուբեան Պ. Երեսն ետանդուն պատանոյն սկսած իրաւունական ծառը փախճան տուաւ երգերուն, ու հայրենասիրութեան ծմբարիտ նկարագրի տալով բոլոր հանգիստանաց սրտերը ուրախութեամբ լեցուց, ու երբ աւարտեցաւ ծառը, իսկոյն Միւնաստիկ-Նորճիւս կ'իմանալ թերթին արժանապարգ խմբագիր Պ. Պարպետ Քանոնեան տաճկական լեզուաւ տանարանութիւն մը ըսկըսեց, որ նոյնպէս ծմբարիտ ազգասիրութեան ուրիշ ըլլալը, եւ ազգիս արդի ուսումնական վեճակը յայտնելով՝ բոլոր հանգիստանաց ու շարունակութիւնը գրաւեց: Այս միջոցին յիշեալ Նիկիեցի Վարդուհի Մարտիարոս Տ. Տիմոթէոս փարգապետ իրաւունական եւ յարգաւորական անհարանութեամբ մը ժողովուրդը աւարտած ջերմեանց ազգութիւնը հրաւիրելով, եւ անոց բարեմարտութեամբ վերջացու հանդէպ:

Աստի խնդրելով որ բարեհաճիք յիշեալ բերեալ թիւն Նիկիեցի փարգապետութեան Մարտի պատուական լուրագիր մէջ տեղը շնորհելու,

Մամ Եւայն,

21 մարտ 1860

ԽԱՆԻ ԼՈՒՔԻՐ

Արեւմտեաց բժշկական դպրոցին վերանստույց վեմաշուք Խոյրու լուս հիշեն տին երկրորդ կարգի Մեծիտի պատուանը ընկալու օգոստապետա Ինքնական լին:

Պէլճիքայի թագաւորին անդրանիկ որդի Պրապանթի դուքսը՝ Արեւելք ձանապարհորդելու դիտաւարութեամբ Պէլճիքային ձմեռայ ելեր՝ արդէն Վեհնա հասեր է եւ քիչ օրէն մայրաքաղաքս կ'ապաստէ:

Յիշեալ արքայազուն իշխանին արժանաւոր ընդունելութիւն մը ընկելու համար կայսերական կառավարութիւնը տէրութեան Պէր-Ստան շոքեշարժ քորվելով Պայաց խրկեց, որպէս զի իշխանն անոր մէջ նստելով Ս. Պօլս դայ:

Դեսպանաց ներկայացուցիչ վեմաշուք Քեմալ պէյն ալ նոյն շոքեանով Պայաց դնաց՝ արքայազուն իշխանը օգոստապետա Ինքնական կողմանէ ողջունելու:

Մայրաքաղաքիս Պէլճիքայի վեպանն ալ նոյն շոքեանով Պայաց դընաց արքայազուն իշխանը դիմաւորելու:

Երեքշարժի օրը քանի մը Սերվիտի պատգամաւորներ հասան Ս. Պօլս, եւ կըրպի թէ Միւր ալ յին կողմանէ խնդրներ ունին մատուցանելը կայսերական կառավարութեան:

